

### **ԲՆՆԱՍԻՐԱԿՆՆ**

#### **Ի ՈՓՈՒՆՊՈՒԼԻ**

#### **Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ**

14<sup>րդ</sup> ԵՒ 15<sup>րդ</sup> ԳԱՐԵՐՈՒՆ

Վիեննայի Մխիթարիանց թ. 336 ձեռագիրը (Քերականութիւն եւ Լուծումն նսայեայ վարդապետի) ունի հետեւեալ յիշատակարանը.

Արդ եղև գրաւ գրութեան սորա ի յաւարհս Ռունաց ի Բայախս Կոստանդինուպոլիս, ընդ հովանեաւ սուրբ Սարգսի, ձեռամբ Աստուածատու արեղաթի ի թվականիս ՊԹ (1360) ... (!):

Համանուն եկեղեցի մը յիշուած է նաև Անկիւրիոյ Կարմիր վանքին թ. 284 ձեռագրին (Սայախի Նչեցիի Քերականութիւն եւ Մեկնութիւն Քերականին) յիշատակարանին մէջ: Գրիչը՝ Ստեփանոս կ'ըսէ.

Գրեցաւ ի թուին Հայոց ՊԹ (1361) ի Կոստանդնուպոլիս, ի մոս ի Ղայազան, ընդ հովանեաւ սուրբ Սարգսի ... (!):

Այս Ս. Սարգսի եկեղեցին, որ գոյութիւն ունէր Իսթանպուլի գրաւումէն առաջ, տարբեր է Գում-Դափուրի համանուն եկեղեցիէն, որուն մասին տես Վ. Յ. Թորգոմեան, Ներթա Չեխլիէ Բեօփրաքեան Ստամպուլ Պարտիան, էջ 8, 50, 51, 147, 231 և 234:

Վ. Յ. Թորգոմեան, հիշուելով երկրորդ յիշատակարանին վրայ, կը խորհէր թէ այս Ս. Սարգսի եկեղեցին կը գտնուէր Ղալաթիա եւ թէ թերևս Ղալաթիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, կառուցուած 1391ին, բարձրացած էր անոր զեանին վրայ (!), և քանի որ տարի ետք այս կարծիքը կը փոխէր հաստատ համոզման (Կոմէն, 19 Նոյս. 1938): Նոյն ատենները, Բարգէն Սպիտակոպոս Կիւլէսէրեան (ՈՂԳԵՐ)՝ Վ Տրեքոյց Աշխոյն Նիւտրառոյն, 1925, էջ 328) առանց տարադատի Ս. Սարգսի Ղալաթիոյ մէջ կը գտնէր և նոյն համոզումը կը կրկնէր 1933ին (Զատարկոյ Տրեքիւր, Կ. Պոլիս, 1933, էջ 131-132): Ըստ Արշակ Աւայոյանեանի ալ «հաւանական է թերևս կարծել թէ Ս. Սար-

գիս կը գտնուէր Ղալաթիոյ արդի եկեղեցւոյն տեղը և ընաւ Կ. Պոլսոյ բուն քաղաքին մէջ, ուր Ս. Սարգիս անուն եկեղեցի մը Յունաց ստեղծութիւնը հրաւիրելէ զատ ոչ մէկ նշանակութիւն կրնար ունենալ, բան մը որ Լատին-ձեռնովացիներու տրիապոսեան թանկ գտնուող Ղալաթիոյ մէջ կրնար անշուքար անցնիլ» (Նոր Լուս, Կ. Պոլիս, 16 Նոյեմբեր 1928):

Ղալաթիոյ մէջ Ս. Սարգսի անուն եկեղեցի մը գոյութեան վարկածին կրնայ նպաստել երրորդ յիշատակարան մը, գրուած 1398ին, «ի Բայախս նսայեայ, հունդէպ Կոստանդինուպոլիս»: Զեռագրի (Սարգիս Շեռնոյրի Մեկնութիւն Քրիստոսի Կաթուղիկէի) գրուած է մշտեսի Արքայանի համար, որ «ես զմատեան սուրբ ի մեծ եւ յուսաց եկեղեցին ի սուրբն Սարգիս» (!):

Անուններուն նայութենէն անհրաժեշտօրէն կարելի չէ հետեցնել, սակայն թէ 1361ին և 1398ին յիշուած համանուն եկեղեցիները նոյնն են. որովհետև առաջինը կը գտնուէր «ի մոս ի Ղալաթան», իսկ երկրորդը՝ «ի Բայախս նսայեայ»: Առաջինը Ղալաթիոյ մերձակայ է, երկրորդը՝ Ղալաթիոյ մէջ:

Ոնցիւր աւելի կը կնճռոտի չորրորդ յիշատակարանով մը, որ գրուած է 1475ին, Իսթանպուլի գրաւումէն քսաներկու տարի ետք. և որուն մէջ ալ յիշուած է Ս. Սարգիս եկեղեցի մը և անունը այն թագին ուր կը գտնուէր:

Յիշատակարանը կը վերաբերի Երևանի Մատենադարանին թ. 7831 Աւետարանին: Զեռագրին վերջին տէրը կը գրէ.

Ի թվականիս Հայոց ՋԻԿ (1475), յունիս ամսոյ Ջ (6) Իսմայիլացիին առին զԿաթայն, եւ գրեցաւ սուրբ Աւետարանս եւ բերաւ յԸսքմուպալ. եւ եւ Աւետարանս գնեցի եւ եղի սրբոյն Սարգսի օմեանս, ի յիտասակի վերացման կայի կիրակին:

Ձվերջին ստացուլ սուրբ Աւետարանս ըզպարուն Աւետարան յիշեցիք հանդերձ ձեռնովք, որ ստացաւ զուրբ Աւետարանս ի յայլոպեացն, որ գրեալ ի Կաթայն եւ բերին ի յԸսքմուպալս, ի յԵրթոթսիս մահալսն, ի զուռն սրբոյն Սարգսի զաւրապարին (!):

Երթոթսիս աղաւաղումն է Ալիա Թեոզոսիս (Սրբուհի Թէոդոսիս) բարերուն:

Այս սրբուհիին անունով վանք մը կը գտնուէր Ոսկեղջիւրի վրայ, Քեղոքոսիայի Դուռնի մօտերը, որ կը համապատասխանէ Ոսկեղջիւրի վրայ այժմեան Այա-Գտփունի, շիրակիի և Ֆինիերի միջև (9)։ 15րդ դարուն, Ֆաթիհի վազմիրէններուն մէջ այս թաղը կոչուած է Այա Քենիսուսը մահալլեսի (10) (Այա եկեղեցիի թաղ), Մուսթաֆա փաշայի բաղնիքին մօտերը։

Հատ Անճեղիւրի, որ գրած է 1468էն հոգ, Իսթանպուլ փոխադրուած Տրապիզոնցիները հաստատուած էին Ոսկեղջիւրի եկեղեցը, Ֆինիերի մօտերը (9), ճիշդ այն շէրջանին մէջ ուր կը գտնուէր Եկիքոքոսիայի մահալլան։

Այսպէս ուրեմն, 1360էն մինչև 1475, Բիւզանդական և Օսմանեան իշխանութեանց օրով, Կոստանդնուպոլսոյ մէջ Ս. Սարգիս անուն եկեղեցիներ յիշուած են մինչև այսօր չորս անգամ։

Այս եկեղեցիներէն երկուքին վայրերը որոշապէս յիշուած են։ Մէկը, յիշուած 1398ի յիշատակարանին մէջ, կը գտնուէր «ի Բալլան Խալասան» և նկատուած էր «մեծ եւ աւագ եկեղեցի» մը։ Գրիշը, աւագ բառով արգեօք ըսել կ'ուզէր թէ համանուն փոքր եկեղեցի՞ մըն ալ կար, թէ պարզապէս մեծ բառին իրրև սաստկացուցիչ հոմանիշ գործածած է գոյն։ Ղալաթիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, որ կառուցուած է 1391ին, չի կրնար, հետևաբար, Ս. Սարգիս եկեղեցիի մը գեանին վրայ շինուած ըլլալ։ Եթէ այդպէս ըլլար, ինչո՞ւ Կոստանուպոլսոյ վրայի եկեղեցիներ համար հող մը պիտի գնէր։ Այս յիշատակարանը կը նստատեղ ուրեմն թէ Իսթանպուլի գրաւումէն առաջ է հոգ Ղալաթիոյ մէջ երկու հայկական եկեղեցիներ գոյութիւն ունէին։ Արգեօք մէկը էջմիածնի և միւսը Հոսով կապուած հայերուն յատուկ էր։

Երկրորդ Ս. Սարգիսի վայրի ալ որոշապէս յիշուած է Ոսկեղջիւրի վրայ, Այա Քենիսուսի (Այա Քենիսուսը) թաղին մէջ։ Թերևս յունական եկեղեցի մըն էր. զոր Ֆաթիհ յանձնած է Տրապիզոնէն գաղթած հայերուն. բայց թերևս գոյութիւն ունէր քաղաքին գրաւումէն առաջ իսկ։ Այս թէոքոսիա Դրան թաղը կը թուի մաս կազմած ըլլալ այն հողամասին որ Ոսկեղջիւ-

րին վրայ, այժմեան Եէմիշ իսթեյլեսիին և Էմին Էօնիւիին միջև կը գտնուէր ու կերկարէր դէպի վեր և կը գտնուէր վենետիկեան իշխանութեան տակ։ Ծանօթ է որ Պոլսոյ գրաւման առին Հայերը և Հրեաները կը գտնուէին Վենետիկի պալլին պաշտպանութեան և իրաւասութեան տակ։

Բայց ո՞ւր կը գտնուէին 1360ի և 1361ի յիշատակարաններուն մէջ յիշուած Ս. Սարգիսները։ Դատելով երկու յիշատակարաններուն թուականներուն մերձաւորութենէն, ներքին է խորհիլ թէ երկուքը միևնոյն եւ կեղեցին են, յիշուած մէկ տարուան տարբերութեամբ։ Ներքին է նաև խորհիլ թէ «ի մօս ի Ղալաղան» գտնուած եկեղեցին Այա Քենիսուսի թաղին Ս. Սարգիսն է, և թէ գրիշը եթէ եկեղեցիին Ղալաթիոյ մօտ ըլլալը յիշած է, պատճառը այն է որ եկեղեցին Ղալաթիոյ վենետիկեան իշխանութեան պաշտպանութիւնը կը վայելէր և կայսրու ունէր Ղալաթիոյ Հայոց կրօնական իշխանութենէն։ Պէտք է սպասել սակայն, որ նոր յայտնութիւններ հաստատեն կամ հերքեն այս ենթադրութիւնները։

ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐՆԵԱՆ

- (1) Յ. Տաշեան, Յուցակ հայերէն ձեռագրաց մասնագրամի Միքարեանց Վիկնեան, էջ 782բ։ Տես նաև Վ. Յ. Թորգոմեան, Երևան Զեյնալիի Քեօմիտեան Սեմալոյ Պատմութիւն, Վիեննա, Ա., 1915, էջ 275, Բ., 1932, էջ 485 և Լ. Խաչիկյան, ԺԳ. դարի հայերէն ձեռագրերի հիշատակարաններ, Երեւան, 1940, էջ 446։
- (2) Բարգէն Կաթողիկոս (Կիւէտեքեան), Յուցակ հայերէն ձեռագրաց Անկիւրոյ Կարսի վանոց և Երջակայից, Անթիլիաս, 1957, էջ 1220 և Վ. Յ. Թորգոմեան, անդ, Բ., էջ 484։
- (3) Վ. Յ. Թորգոմեան, անդ, էջ 484։
- (4) Լ. Խաչիկյան, անդ, էջ 622-623։
- (5) Լ. Խաչիկյան, ԺԵ. դարի հայերէն ձեռագրերի հիշատակարաններ, Մասն Բ, Երեւան, 1958, էջ 389։
- (6) J. Janin, Constantinople Byzantine, Paris, 1950, p. 271.
- (7) Tahsin Oz, Zwei Stiftungskunden des Sultan Mehmed II. Fatih, Istanbul, 1935, pp. 54; Fatih Mehmed II. Vakfiyeleri, (Türk Vakfiyeleri, № 1), Ankara, 1938, pp. 137, 138, 240։
- (8) Angioiello, Histoire des Ottomans et des Persans, Ed. Jean Reinhard, Buenos Aires, p. 45.